



## ՃԱՐԱՊԱՐԵՐ

Ազգային, Քաղաքական, Բանափրական եւ Զուարճային

Phi Sigma Phi 19

# ՀԱՐԱՐ

15 Februar, 1897

**ՊԱՅՄԱՆՆԵՐ.** — Ծաղիկի բաժանորդությունն է՝ **Տառեկան**: Պալսոյ համար 40, Գուտառներու համար 50 զամ. : **Վեցամսամյա Պալսոյ** համար 25, Գուտառաց համար 30 զամ. : **Հայր ՅՈՒ փառա:** Բաժանորդությունը իր քիչի վեա է, տառեկան բաժանորդությունը պիտի ստանա 52 եւ լեցամսեայներ 26 քիչ Խաղիկի : Պաշտամյան Գուտառու կամ նէ համուցնել բաժանորդությունը 6 վետամներ :

Եթէ ծաղկի հաւատական թիւնը ո՞ր է և արգելի համեստի ։  
Ծաղկի բաժանութեան իւսունեան ո՞նքն 100 այցելու նույն  
ասաւալու։

Հաւոգուն նիւթեու վեարեալ յօդուածեալ և բլրակցու  
թիւններ շնորհականութեանք կ'ընդունուին։

ՀԱՅՔ — Ծաղկի վեարեական ամեն ինչ պէտք է ուղղել Պատ  
ասքան Գրասուն իր, Կ Պայխ, Առ լրան Հաւամ, թիւ 14:

ՀԱՆԳԻՄ ԵՒ ՅՈՒՂԱՐԿ

Վ.ՍԵՄ. ՓՈՐԹՈՒԿԱԼ. ՓՈՇԱՅԻ

Վեհականի անձնուէր եւ հաւասարիմ պաշտօն-  
եայներէն մին, Վաւրմ. Միքայէլ փաշտ Փորթուգալ որ-  
ժամանակէ մը ի վեր շաքարախտէ կը տառապէր, հա-  
կառակ արտեստին տարած խնամքներուն, չկրցաւ տո-  
կալ անագործն հիւանդութեան եւ, ինչպէս Մայիկին  
վերջին թուով գուեցցինք, Հինգչարթի օր իր մահկա-  
նացու կեանքը կնքեց :

Անցած կիրակի, 9 նոյեմբ. տեղի ունեցաւ իր յուղարկաւորթեան և թաղման տրամաչուք հանդէսը, արժամագայել կերպով: Դագաղը զրուած էր յատուկ սենեակ մը, Օրթաղեղի իր բնակարանին մէջ. յուղարկաւորներու ստուար խումբ մը հետզհետէ այցելել կը փոթային, վերջին յարդանքի հարկ մ' ընձայելու վսեմ. համգուցեալին:

Մեակեական պաշտօնիք կատարուեցաւ գիւղին Ս. Լուսաւորիչ և կեղեցիին մէջ։ Պետական, ազգային, առեւտրական եւ ընաաննեկան բոլոր շրջանակներու կողմէ պատկառելի ներկայացուցիչներ հոն ներկայ էին, եւ Գերեբրջ. Ազարեան պատրիարք կը նախագահէր հանդէսին. Եկեղեցին զարդարուած էր պսակներով, ջահերով եւ անթիւ մումերով։ Թիւ պատարազէն ու տիբաննուագ աշարողութիւններէն ետքը կենսագրական ու գալբանական ճառ մը խօսեցաւ Հ. Թումանեան, եւ Գերեբրջ. Ազարեան Պատր. Կաթողիկոսը հոգեհանդիսատի վերջին աղօթքն արտասանեց։

Մեռելական կառքը ապա փոխադրեց գագաղն ի Ֆէ-  
րիզիւլ։ Բազմաթիւ յուղարկաւորներ կառքով ու հետի-  
բնկերակիցներ Վահմ, Հանուուցերոյն անմիմիթար այրին:

ու զաւակիներուն մինչեւ զերեզմանատան ուր թաղման արարագութենէն վերջ երբ սև հազը կը զրուէր ամենուն սիրելի եւ յարգելի . երկրին եւ պետական հաւատարիմ, անձնուէր եւ բանիբուն այս պետական մարդուն մարմրնը, սրտայց զամբանական մը խօսեցաւ Պաքչեսն Հ. Նեխողայս վարդապետ, մինչ այրի Տիկին Դարօլին եւ որրացեալ զաւակունքը հաղակոյամին վրա ծնրադրած արցունքներով կը թրջէին իրենց ողբացեալ սիրելիին զերեզմանը :

Ծաղիկի Տնօրէնութիւնն ու խմեզքական հարմինը  
տիսուր բայց սեպուհ պարտականութիւն կը համարին ի-  
րենց անկեղծ վշտակցութիւնն յայտնել հանգուցեալին  
սպակիր ընտանեաց և մերժուորաց այնքան մեծ ու ան-  
փոխարինելի իրենց կորուստին համար որ հանդացին կո-  
րուստ մ'է տպաքէն, ինչպէս եղաւ հանդացին վշտի աղ-  
առիթ :

ՎԱԵՄ. ՍԱՔԸԶ ՅՈՎՀԱՆՆԵՍ ԷՖԷՆՏԻ

Ողբացեալ Փորթուգալ փաշա իր արժմանաւոր յաջորդն ունեցաւ յանձին իւր լնկիրակից եւ մաերիմ բարեկամ Վաերմախայլ Սաքը Յովհաննէս Էֆէնտիր : Վեհապատճեալ Սուլթանը Կայս. Անձնական Գանձնուն Նախարարութեան պաշտօնին կոչելով Պետական Խորհրդոյ Քաղաքային ճիւղի անդամ Յովհ. Էֆէնտին՝ նոր հաւասարիք մը տուաւ այն բարձր զնահատման որուն արժմանացած է Վաերմ. Սաքը Էֆէնտի իր բազմամեռայ արդիւնաւոր ծառայութիւններով առ հայրագորով Վեհապատճեան եւ առ Պետութիւնն :

Խնչպէս հանգուցցեալ Միքայէլ վաշա, նոյնպէս ևս  
իր յաջորդն, աջակերտած է Մուրատ Ռամփայէլեան վար-  
ժարանին եւ ունի մասնացիատական խոսին հմտութեան

մը այլ եւ այլ ասիտկան ու եւրոպական լեզուներու եւ քաղաքական տնտեսութեան, գարութեանց եւ բանախրութեան, Երկար տարիներէ ի վեր կը վարէ պետական կարեւոր պաշտօններ, եւ Կայս. Քաղաքային վարժարանի դասախոսութիւնն ինչպէս իր նախորդն ալ:

Սաքը Յովհ. էֆէնտիփ Ընտրութիւնն Կայս. Անձնական Գամճուն նախարարի բարձր ու փափուկ պաշտօնին՝ խնդրութեամբ կը լնու ուրեմն զամբէնքը, եւ խըմբագրութիւնն հաճութեամբ թարգման կ'ըլլայ հանրային զգացմանց չնորհաւորելով զնորին Վեսմութիւնն իր անուռանման եւ Կայս. գնահատման արժանանալու բարեպար տեհ առթիւ:

### ԿԵՐԱԿՈՒՐ ԿԱՄ ՍՆՈՒՆԴ

Ուտելիքը մարմինը առողջ կը պահէ զայն ջերմ պահելով, եւ կազմելով այն նիւթը յորմէ կը շնուր մարմինոյ կազմուածքին ամեն մասերն: Մեր մարմիններն կենդանի ջերմոցներ կրնան համարուիլ, յորում շարունակ, այրման միջոցաւ մարմինն ջերմ կը պահուի, սակայն այս մշտնջենական այրումն միշտ վառ պահելու համար կարեւոր է շարունակ այրելի նիւթ մասակարարել այս մարմինեղէն ջերմոցին: Այս այրելի նիւթն կերակուրն է զոր ամեն օր ածուխի նման կը նետեմք մարմինոյ վառարանին մէջ: Ուրեմն կերակուրը կարեւոր է մարմինոյ ջերմութիւնն պահելու համար:

Բայց այրելու այս գործողութեան մէջ մարմինը կը մաշի, եւ կը կորսնցնէ իւր անդամոց այրած մասունքը: Մարմինոյ այն կորուսած մասանց տեղը լեցնել պէտք է: Մեր մարմիններն ուտելիեաց միջոցաւ այս բոլոր վատնուած մասերուն տեղը նոր նիւթ կը դնեն, եւ այսպէս տմբողջ մարմինն կը նորոգուի: Կերակուրը ստամոքսի միջոցաւ մարսուելով արեան կը փոխուի, եւ մեր արիւն կոչածն ուրիշ բան չէ բայց եթէ հեղուկ վիճակի մէջ գտնուած ուկոր, մկանունք եւ ուղեղ, որք իրենց մաշած մասերն լեցնելու համար պէտք եղած նիւթն արիւնէն կ'առնին: Ուրեմն կերակուր պէտք է մարմինոյն կազմութիւնն պահելու համար: Մեր մարմինոյն զօրութիւնը շնորդն մենք չենք, այլ միայն կը գործածենք ինութեան հայթայթած զօրութիւնն: Մեր բոլոր զօրութիւնն մեր ուտելիքներէն յառաջ կուգայ: Կերակուրը զօրութիւնն է, այսինքն իր մէջ կը պահէ թագուն զօրութիւն մը զոր գորուա կը հանէ երբ ընդունիմք մեր մարմինոյն մէջ, եւ երբ թթուածինն միջոցաւ անոր մասնիկներն իրարմէ բաժնուին եւ ազտա թողուի այն պահուած զօրութիւնն: Մեր օդախն համար արուած մախն, հացին ու բուսականաց ծածուկ զօրութիւններն մեք կը գործածենք եւ զանոնք կը փոխազրեմք գործողութեանց ասոպարիզի մը մէջ: Այս կարճ բայցարութիւնէն կրնայ հասկցուիլ որ ջերմութիւն եւ զօրութիւն յառաջ բերելու համար կը կարօտիմք այնպիսի նիւթերու որք կրնան ապրիլ, այսինքն կրնան միամալ թթուածինի հետ: Փորձաւութիւնը հաստատած է թէ մէն մի գործարան շնորհու եւ մարմինն ամենալաւ

վիճակի մէջ պահելու համար երեք տեսակ կերակրոց պէտք ունիմք:

1. Պէտք ունիմք այնպիսի կերակրոց որք կը պարունակին իրենց մէջ բարակուծին Այս տարրը մեր մարմինը կազմող նիւթերուն զլխու որներէն է, եւ ոյո պատճառաւ կարեւոր է անոնց ածման եւ նորոգութեան համար: Գլխաւորաբար մանդէնք են որ կը պարունակին այս տարրը եւ հետեւաբար մանդէնք աւելի մնագարաբ համարուած են: Կենդանական կերակրոց մէջ եղի եւ ոչխարի միաը ամենէն մնագարաբն է: Թէ անդական եւ թէ դիւրամարսութեան նկատմամբ եզան միան որթու միսէ եւ ոչխարի միան զամուռկի միսէ նախապատիւ է:

2. Պէտք ունիմք այնպիսի կերակրոց որք կը պարունակին բնածուիս Այս տեսակ կերակուրներն երկու տեսակի կը բամնուիս, շաքարեղէն եւ ծորպեղէն, շաքարը կը պարունակէ իր մէջ ջրածին եւ թթուածին, եւ գրեթէ նոյն քանակութեամբ ալ բնածուիս Որովհետեւ ջրածին եւ թթուածին ի միասին ջուր կը կազմին, ուրեմն շաքարը կրնայ նկատառի ի իրը ջուր որուն մէջ տարածուած է բնածուիս: Մարտզութեան մէջ օսլայն եւ խէմն ալ շաքարի կը փոխուին, վասն զի անոնք ալ շաքարեղէն կերակրոց կարգն կրնան գասուիլ: Ճարպերն կազմութեամբ շաքարի նման են, սա տարբերութեամբ միայն որ նուազ թթուածին կը պարունակին, հետեւաբար ջուր շնորհու համար բաւական թթուածին չունին, եւ երբ կ'այրին, աւելի քանակութեամբ թթուածինի հետ կը միանան եւ այս պտաճաւաւ առաւել տաքութիւնն կ'ընծայն: Թէ շաքարը եւ թէ ճարպը կարեւոր են, ջերմութիւն տալէ ի զատ ուրիշ օգուտներ ալ ունին: Մեր ամէն գործարանաց շնութեան համար ճարպը էական է, մինչդեռ շաքարն եւ օսլայն մարտզութեանն կ'օգննեն, եւ կրնան ճարպի փոխուիլ մարմինոյն մէջ:

3. Պէտք ունիմք նաեւ հանգային նիւթերու: Մեր կերակուրները պէտք է պարունակին երկաթ, ծծումք, մագնէս (magnesia) փոսփոր, աղ, կալիոն, ջուր եւ ալլն: Ասոնք ամենքն ալ տարբեր նպատակաց համար կարեւոր են մարմինյն կազմութեանն մէջ, եւ տառաել կամ նուազ քանակութեամբ կը գտնուին մաի, հացի եւ բուսականաց մէջ:

Երբ կերակուրը կ'եփուի, շատ անգամ կը կորսնցունէ իր աղային եւ հանքային նիւթերն որք այնքան կարեւոր են մարմինոյ կազմութեանն մէջ որքուն են միւս նիւթերն, անոր համար պէտք է որ այս կորեւոր տարբերը մատակարարեմք չեփած կերակուրներով, որպիսիք են կաթ, հասուն պտուղներ, բուսականք որք կրնան ուտուիլ առանց եփուելու, զով ջուր եւ հասարակ աղ:

Կերակուրի ժամանակներուն պէտք է կարեւութիւն տալ: Մարտզութեան գործողութիւնը ժամանակ կը պահանջէ, եւ պէտք է որ ամբողջ մարմինն հանգչի կերակուրէն անմիջապէս վերջն: Շատ կարեւոր է նաեւ չը վրգովել մարտզական գործարաններն իրենց զործողութեան միջոցին: Մինչդեռ կերակուրն ստամոքսին մէջն է նոր նիւթի մը կը փոխուի այն, եթէ զեռ ամբողջավովն չփոխուած նոր տառելիք խառնուի անոր հետ, գործու-

դութեան մէջ շփոթութիւն յառաջ կուգայ . Այս պատճառաւ հարկ է որ կերակուր ուտելէն գոնէ մինչեւ երկու ժամ՝ որ եւ է ուրիշ բան չուտուի , եւ կանոնաւոր կերակուց միջոցն գոնէ չորս ժամ պէտք է ըլլայ : Քնոյ մէջ մեր ստամբար եւ մեր ամբողջ մարմինն պէտք է որ հանգչին , այսու պատճառաւ քնանայէն գոնէ երկու ժամ յառաջ պէտք է կերակուր ուտել , որպէս զի քնանալու ամեն մարտողութեան դործն աւարտած ըլլայ :



## ԴՊՐՈՑԻ ՄԸ ԿՌԻՒԸ

### ԶԵՐՈՅԻ ՄԸ ԿՌԻՒԸ

Աղբար , դուն ալ ի՞նչպէս հոգարարձու ես , գործիդ չնայիս :

— Եյ սէն աէ , իմ հոգարարձութեանս չհաւնեցա՞ր , ասանկ նիսա ըրած տեղերնիս խօսիլը փարա չըներ , դպրոց գացոծ ատենիս կառավարիչին քով ըրած հէյէթս աշակերտներուն ըրած դիտողութիւններս , գասատուներուն ըրած թափուրս , եւրոպացի տիրէքթօրները չեն կրնար ընկել :

— Զայնդ կորէ , մարդ կուգայ կոր ,  
— Ի՞նչ է ան , ի՞նչ կայ :  
— Տիկին մը եկեր է հրամանքնիդ տեսնել կ'ուզէ :  
— Եյ վեր կանչէ :  
— Գլխուս վրայ :  
— Ի՞նչ ըսելիք ունիք տիկին ,  
— Քա ճանրմ աղաներ , արեւնուդ կոտրտիմ , հաւնըներնուդ արեւուն , չօճուխներնուդ գլխուն համար ըլլայ սա չօճուխիկս կառավարիչին էօրքէյն ազատեցէք :

— Ի՞նչ , կառավարիչը պակասութիւն մը ըրաւ , զայ գարսելի , ծո պու գաչ քէրիդ թէնպիհ էթմէլի :

— Տիկին , դուն հոգ մըներ , մնիք ամէն բան կարզի կը դնենք :

— Դուք անոր հախին չէք կրնար կոր գար նէ ես կուգամ , այս քանի անզամ է քի կուգամ կ'երթամ կոր :

— Երկան ըրիր եւ շատ կը խորաթես կոր , մենք կարզի կը դնենք ըսինք :

Ասոր վրայ կինը բարկացած շիտակ վարժարան երթալով :

— Սա կառավարիչ պատուելին վար կանչեցէք , ըսելիք մը ունիմ :

Շատ աղէկ ըսելով տնտեսը կ'երթայ կը կանչէ վար :

— Ի՞նչ է տիկին , ի՞նչ կուգէք ,

— Քա զուն ինձմէ ի՞նչ կուգես , ի՞նչ տուեր ես աէ չես կրցիր առնել , չօճուխիս ամէն օր սըֆըռը կը դնես կ'անցնիս ,

— Տիկին իմ վրայօքս գանգատ մը ունիք նէ՝ հոգարարձութեան գանցէք ,

— Քա ինչո՞ւ օխխապազութեան պիտի երթամ , ես ով եմ , դուն ինծի կիտե՞ս , կիցիր ես հիմա քեզի օխխա-

պազութեան երթալը սա ոտքիս ամանին թէքովը կը հասկցունեմ , փաթ , քիւթ , չաթ :

— Տնտես աղբար , ծո տնտես , եկուր հասիր , խերս անիծուեցաւ , զլուխս մազ չմաց , ոսկորներս ջարդուեցան , վայ , ամա՞ն :

— Տնտես աղբար ո՞ւր ես :

Տղաքներէն մէկը , վարժապետ , տնտես աղբարը թէփսիյի գնաց ինծի դոնապան դրաւ , ես ալ բակը կը մաքրեմ կոր :

— Ծո տա աւելովդ սա կնիկը եկուր փախցուր աս փորձանիք ուրիկից էր զլխուս եկաւ :

— Զըթ , փըթ :

— Կիտի մէնի , չօճուխները ասա՞նկ թէրպիյէ կ'ընես , իշտէ ան ասանկ կ'ընեն , չաթ , փաթ :

— Վայ մէջքս , ծո սա քէխեան գնա կանչէ , աս ինչ անպատուութիւն է , հողաբարձու աղաներն ալ կանչեցէք , սա անկարզութիւնը բարեկարդէ , ասանկ դպրոց ըլլար :

— Քա ո՞վ պարէ կարդեն պիտի , խելքդ կլոխդ ժողվէ , էրիկս չիմանայ , կիտի չամչցող , ես քեզմէ էրիկ ուղղիցի , չունա պազ , աս մէկ չէ էրկուք չէ վիրա չօճուխը մահուան գողերու կը բերես , վիրա սըֆըր , վիրա սըֆըր :

Վերէն ,

— Վարժապետ , վերը տղաքը պիւթիւն ըսլըն կը չալեն սըս կ'ըսեն , եռեն կը պոռան կոր ,

— Ծո գնա հոգաբարձու աղաները կանչէ :

Տնտես ախպարը անդիէն ,

— Ճանրմ էն կատար բաթըռտը մի հանէք ես խապար տուի հիմա կուգան ,

— Ասդիէն տղաքները , վարժապետ , վարժապետ , աղաները կուգան կոր ,

— Ծո դուք ինչու վար էք եկեր , չուառվ վեր կոր սուեցէք :

— Փէք աղէկ կորսուինք , վենք վիք վիք վիք :

— Վայ նզովից արմասներ , սալոնց նայէ այսօր տօնուրախութեան կը կատարեն կոր :

— Ի՞նչ է ան պատուելի , ինչ տղաքները ձգեր վարը կայներ ես :

— Էֆէնտիմ , մէյ մը նայեցէք ի՞նչ վիճակի մէջ եմ :

— Միւսաահախ է , տիրացու մինք քեզի ինչ թէնապիհ կ'ընենք նէ՝ չը բանելուդ համար է քի ասանկ փորձանքներու կը հանգիսիս :

— Էֆէնտիմ մենք երբէք օրինաւորութեան եւ բարեկարգութեան ընթացքէն խոտորած չննք , ինչ է մեր յանցանքը որ այսպէս կը խօսիք :

— Սա զրոներդ տեսար , անոնք օր մը տահա փորձանքի պիտի հանդպցընեն . վազ անցիր սա զրօներէն . էֆէնտիմ վազ անցիր , մեզի նախատինք է զրօ զնելու , զպրոցը յառաջ չերթար կոր ըսել է , ատիկայ մեզի զուլ է :

— Էֆէնտիմ , զրօն ալ չը դնեմ նէ տղաքը զլուխս պիտի ելլան . ծեծ չի կայ բան չի կայ , անօթի ձգես աղպաս հիւանդ ըրաւ , կ'ըսեն , ուրիշ պատիմ տաս չեն զիւ-

մանար, քանի մը թուզթ գրել տաս դասերնուն ետ կը մնան, ինչ ընեմ եռ ալ չը գիտեմ. դասատուներուն պակասութիւնը գոյցէ, հոգաբարձուներուն ագիտութիւնը կըլլէ, մայրերուն ծեծը կեր, հայրերուն սպասնալիքը լոէ, վայ աման ծունկու:

— Սաւոր քիչ մը ջուր տայիք մարելիք եկաւ վըրան, անաւոն ալ կանչչիք, առներ տուն տամեր:

Սաւոր վրայ հոգաբարձու ազաները անէլէ ժողով կը գումարեն ուրիշ վարժապետ մը բերելու:

— Ինչ կ'ըսէք էֆէն ամիներ, տիրացու Յակոբը բերենք նէ չըլլար, եկեղեցին ալ կ'երզէ:

— Էֆէնտիմ օլմազ օնէ պիկիր քի նէ էօյրէթէճէք. պիր վարժապետ աէ օնա մը թութաճաղզզ, էֆէնտիմ:

Եյ ճամնըմ օ տիրացու Յակոբ էյի տիր ոէօզիւմի գալէն արշարութ չոդմազ, չօճուզլորն սույունա կիաէր, օնու գօրսաք հէր պիր չեյ սըրասընա կիրէր աէ, ինչ կ'ըսէք էֆէնտիմեր գուշը ալ ինծի հետ համակարձիք է՞ք.

— Էվլէթ, էվլէթ, փէք մինասիպ օլուր գիտնական աէյիլ իմիշ, նէ զարարը վար, կառավարիչ աէստին ալ սիզիմ այարըմըզտա պիր ատամ օլմալը:

— Վարժապետ:

— Հրամնեցէք էֆէնտիմ:

— Իշտէ մենք քեզի դպրոցներնուս կառավարիչ նասպ ըրինք:

— Շնորհակալ եմ ազաներ, Սատուած օրերնիդ շատցնէ:

— Արթըլս բեզ նայինք երեսնիս ճերմակ համելու դայրէթ ընելու եռ, գործիդ մուխտիչթ ըլլալու է, մեր վրայ խոսք բերելու չէ, Սատուած կարողութիւն տայ:

### Նարունակելի

## ՄԱՆՐ ՄՈՒՐ

Տասն անգամ աշխարհու շրջանը մէկ երկվայրկեանի մէջ:

Ահա այս է ելեքտրական ամենաբարձր արագութիւնը որ ձեռք բերուած է Լէյտնի շիշերու միջոցաւ: Ճիշդ թիւն է 278,100 մղոն մէկ երկվայրկեանի մէջ:

Շահեկանութիւնէ զուրկ չէ գիտնալ՝ կենդանի եւ անկենդան առարկաներու արագութիւնը մէկ երկվայրկեանի ժամանակամիջոցի մէջ,

Խխունջը՝ 2 1/2 սանդիմէթր:

Մարզը՝ 1 մէթր 20 սանդիմէթր քալելով, իսկ ամենէն արագ վարդող մարզը՝ 7 մէթր:

Ճանձը՝ 7 մ. 60 սանթիմէթր:

Սասոյցի վրայ ամենէն արագ սահողը (patineur) 11 1/2 մէթր,

Ովկիանոսի ալիքները՝ 21 1/2 մէթր:

Թղթատար աղաւնի մը՝ 26 1/2 մէթր.

Ծիծեանակը 67 մէթր:

Ամենէն սոսկալի թաթառը 116 մէթր:

Զայնը՝ 334 մէթր:

Հեռագրի պարզ թելերուն վրայ ելեքտրական հասանքը 7000 մղոն. իսկ պղնձէ թելերուն վրային 21000, լոյսը՝ 180000 մղոն:

\* \* \*

Մեզուներուն ծանրութիւնը. — Բնագետներու համար թէիւ սովորական բան մը եղած չէ միջամերը կշռելու, բայց նէչօմիւռ (իր անունը կրող) չերմաշափին հնարինը հետաքրքրութիւնը կ'ուզէ մեզուներուն ծանրութիւնը հասկնալ:

Ահա իւր փորձի արդիւնքը 336 մեղուներ 9 տրամ կշռեցին:

\* \* \*

1900 ի Բարիվի ցուցանանդէսին հրաշալիքներուն վրայ նոր յաւելում մը կը պատրաստուի: Բնական հրաբուղին մը պիտի շինուի, այս, իրաւցնէ հրաբուղին մը, — կրակ, լավա, մոխիր եւն, եւն. 1900 ի Հրաբուղիի Ռևումնասիրութեանց Անանուն ընկերութիւնը մինչեւ ցարդ մնեց յառաջիմութիւն մը չէ ըրած սակայն, եւ վախ կայ որ իրեն ծրագիրը բոլորովն ջուրը ինսայ, թէ զրամագիխի պակասութեան եւ թէ կառավարութեան արտօնութիւն չարուելու հաւանականութեան համար .

\* \* \*

Գլուխնիդ՝ զէպ ի հիւսիս պասկեցէք.

Դաղղիացւոց այս կարծեցւալ նախապաշարումը հաստատուած է թէ նախապաշարում մը չէ այլ զիտական ճշմարտութիւն մը:

Գաղղիացի զիտական կամաց անապահութիւն թէ մարդու գործարանական կեանքը իւր մէջ կը պարունակէ ելեքտրականութիւն, եւ մարդուն զլու խեւեններէն մին, ուոքին ալ միւսն են: Ահա թէ ինչ ըրած են իրենց ըստը հաստատելու համար :

Գիտութեանց Ակադեմիոյ անդամները արտօնութիւն կ'առնեն փորձ մը կաստուել զիտական մարդու մը վրայ կիցօթինը հազիւ իւր գործը աւարտած էր, զիտական մարմինը հորիզոնական ձեւով շարժուն ձողի մը վրայ կը պառկեցնեն: Գլխուն կողմը, քիչ մը ասրբերելէն վերջ զէպ ի հիւսիս կը զանայ եւ մարնինը անշարժ կը մնայ այդ զիրքին մէջ: Բաօքէսէօնները անմիջապէս կը փոխեն մարմնոյն զիրքը. բայց գարձեալ զիտուն կողմը կամաց կամաց զէպ ի հիւսիս կը զանայ: Եւ այսպէս կը շարժունակուի, միշտ մի եւ նոյն արգեամբ, մինչեւ որ գործարանական շարժումը կը դադրի:

ՊԵՏԻԿ

### ԶՈՒՄԱՐՁԱԼԻՔ

Լեւոնիկ. — Հայրիկ, յոռեանս որո՞ւ կ'ըսին:

Հայրը. — Յոռեանս է այն մարզը որ կը կարծէ թէ ամբողջ մարդկային սերունդը հիւանդ է, վասն զի ինք հիւանդ է:

\* \* \*

Միշտ միեւնոյն պատմութիւնը .

Տիգրան և Զապէլ սիրահարուած էին :

Գիշեր մը, պարտէզին մէկ ծայրը ռանեկ-վուի մը հետեւանօք զիրար գտած էին :

Տիգրան . — Կը կարծի՞ն ուրնմն հայրդ ինձ պիտի ներէ և մեր ամուսնութեան հրաման պիտի տայ :

Զապէլ . — Վատահ եմ, անուշեկո :

Տ . — Տոն մընալ կուտա՞յ կ'ըսես :

Զ . — Անշուշա, հոգիս :

Տ . — Տարեկան եկամուտ մը կը չորհէ՞ արդեօք, որպէս զի հանգիստ ասպիճնք :

Զ . — Վատահ եմ, ամենասիրելիս :

Տ . — Ինձի՞ իր զործին մէջ կ'առնէ՞ :

Զ . — Անշուշա, հարկաւ :

Տ . — Եւ զի՞ իւր մազաղային Տնօրէն կ'ընէ՞ :

Զ . — Վատահ եղիր, աղւորս : Զապէլ այս անդամ զլուիր Տիգրանի կուրծքին դպցուց :

Տիգրան՝ իւր սիրուհին կոշտութեամբ մը ետ հրելով, «Երբէք չեմ կրնար ամուսնանալ քեզի հետ, կը տեսնամ որ հայրդ քեզի ձեռքէ հանելու համար ամեն զոհողութեանց պատրաստ է :

\* \* \*

Տա մարդուն ոտքին վրայ կոխսցիր նէ հարկաւ ներողութիւն ինողեցիր, տղաս :

— Այո՛, մարդիկ, մարդուն ալ խօշին եկաւ հանեց քառորդ մը տուաւ :

— Իրա՞ւ, էյ ստակը առիր նէ ի՞նչ ըրիր :

— Մէկալ սաքիս վրայ կոխսցի ամա, թ' ը՛ մ չեղաւ :

\* \* \*

Կինը . — Ինձի նայէ, Յակոբ աղա, տւելի աղէկ չէ որ փոխանակ ինքնիրենդ ածիլուելու, սափրիչին երթաւ :

Երիկը . — Ո՛չ Տես, տմիսը որչափ կը ինսայեմ .

Կինը . — Այո, գիտեմ, բայց տղաքները ածիլուած ատենդ քուիդ կուզան կոր եւ գէշ խօսքեր կը սովորին :

\* \* \*

Ա . — Թաղ. Խորհրդոյ անդամակցութենէն ինչո՞ւ հրաժարեցաք :

Բ . — Եղայր, երկու տարիէ ի վեր Գանձագետ ըլլալ ուզեցի եւ երբ վերջապէս յաջողեցայ . . . Մնառուն ալ ստակ չմնաց :

\* \* \*

Անզիւացի Մր. Քի (professor Key) որ իրեւ գասախօս մեծ հոչակ համած էր, Լօնտօնի մեծ գալոցներուն միոյն Տնօրէն կարգուած էր: Մր. Քի Անզիւացի այն բազմաթիւ ուսուցիչներէն էր որք կը սիրեն քաջալերել իրենց աշտկերաները՝ սրամտութեան եւ համով կատակ-ներու մէջ : Բրօֆէսէօրը սովորութիւն ունէր նաեւ իւր այցելած օտար երկիրներու վրայ շահեկան պատմութիւններ ընել :

Օր մը երբ Սպանիոյ վրայ կը խօսուէր, Քի ըստ,

«Դիտէք աղաքներ, թէ երբ մէկը Սպանիոյ մէջ համբաւ շահի եւ հոչակաւոր ըլլայ, «Սըր» (Sir) տիտղոսը չէ որ կուտան իրեն, այլ «Ճօն» (Don) :

Հոս տղայոց մին ընդմիջեց, «Ուրեմն Սպանիոյ մէջ ձեզի Տօն-Քի» (\*) (Ton Key) պիտի կանչէին . . .

Դասարանը իւր հաւասարակշառութիւնը կորսնցուց :

### ԹԱԼԵՆԻՍ ԱՍ Է ԵՆԵՐ

Կանայք սովորութիւն՝ կամ թէ ըսենք, աւանդութիւն մ'ունին որ զլխունուն ինչ փորձանք որ գայ, բաւական կը համարին գրգռէլ, բաշենինիս աս և եղեր ըսեղով, չեն ըսեր թէ մեր անխելքութիւնովը եղաւ աս բաննը :

— Կեսուրնին հւանդացածին պէս բժիշկ կանչելու տեղ մահալիէն պէսպէրը կը կանչեն, ան յիսուն ըսէ նէ իրենք վաթառն սիւլիւք կը փակցունեն, խեղճ ծեր կինը արիւնին մէջ շաղախուած մեսնի նէ, թալէնիս աս է եղեր կ'ըսեն :

— Հարանիք մը երթալու ըլլան նէ, ունեցածնին վրանին զլուինին կը չարեն, չանեցածնին ալ դրացիներէն փոխ առնելով կը զարդարուին, անզգուշութեամբ մասնի մը կամ միտալեօն մը կը ձգեն նէ, թալէնիս աս է եղեր կ'ըսեն :

— Լամպային կազը անզգուշութեամբ վրանին թափելով ֆիստանին բռնկի նէ, թալէնիս աս է եղեր կ'ըսեն :

— Փեսացուին անունէն խարուելով չհարցուցած չը փնտուած աղջիկնին ողջ ողջ կրակին տան, իրենց ալ տանը ալլիկը աւրուի նէ, թալէնիս աս է եղեր կ'ըսեն :

— Երիկ մարդկերնին իրենց չոայլութեամբ կը սնան-կացնին, էն թալէնիս աս է եղեր կ'ըսեն :

— Դիշերները սուարէի երթալու համար աճապարանիօք չմարած ճարագը պահարանը կը գնեն կ'երթան, տունը բռնկի նէ թալէնիս աս է եղեր կ'ըսեն :

— Հանգիստ ըլլալու համար տղան օրօրոցին մէջ թողլով իրենք սպարտելու. կ'երթան, վերադառնալնուն՝ տղան պոռակէն մարած եւ կամ տունը խազայով մը բռնկած ըլլալով տղան ալ բոցերու ճարասկ եղած կը գնեն թալէնիս աս է եղեր կ'ըսեն :

— Շարթուան մօտան իմանալու համար կիրակի օրը կիրակուրին թէնճիրէն կրակին վրայ կը դնեն եւ շխտակ Դալաթիսի յամը կը վագեն կ'երթան, դառնալնուն ալ էրիկնին մէհանէն զինով եկած ըլլալով, աղուորիկ ծեծ մը կուտեն եւ նոյն որ փորերնին անօթի կ'անցունեն թալէնիս աս է եղեր կ'ըսեն :

— Պէջոլու Փիսթանցու առնելու կ'երթան, բորդի տեղ բամպակ կ'առնեն, թալէնիս աս է եղեր կ'ըսեն :

— Լաթ լուալու համար վար իջած ատեննին տղան միլը սննեկին մէջ մինակ կը թողանի եւ տղան պատուանէն վար կ'իջնայ, լալով պոռակ, էն թալէնիս աս է եղեր կ'ըսեն :

Հիմա մէկ բան մ'ալ կայ ընեկիք, կը խրատենք տիկինները որ թալէնին փորձելու համար մէյ մը թող ձհռքերնին կրակին մէջ խոթեն եւ եթէ երբէք այրելու ըլլայ, դարձեալ՝ բաշենինիս այս և եղեր թող ըսեն :

(\*) Donkey (Ճօնի) Անզիւացին էշ ըսել է:

## ԵՐԱԽԱՅԻՆ ԱՆՌԻՆԸ

Անյետալ օր Պալաթ ընտանիքի մէջ նոր մասուկ մը կը ծնի, որուն մայրը առանց կմկմալու կրնայ եղեր Սաղմոսը կարդալ, իսկ հայրը արհեստով դարբին, երբէք կարդալ չը գիտեր եղեր:

Մանուկը ծնած օրուան երկրորդ օրը մայրը յատկապէս կնքահօրը լուր կը խրկէ որ գայ, կնքահայրը կուգայ, եւ երախային մայրը կմկմալով, անսանալով կ'ըսէ:

— Դուզում կնքահար աղա, սա չօճուխիս անունը անանկ խոռ անուն մը չդնես, աղւոր անուն մը ըլլայ:

— Բէք աղէկէ, ինչ անուն կուղես նէ ան դնեմ.

— Զէ, խայրի դուն կիսես սանկ աղւոր հիմակուսն անուններէն ըլլայ:

— Յակորիկ դնեմ.

— Զէ, անանկ Գիրգոր, Յակոր, Կարապետ անուններ ըլլայ, սանկ հին անուն մը ըլլայ:

— Ինչ կ'ըսես խենդ — կը պօռայ անդիէն կէսուրը, կնքահար աղա դուն անոր խօսքը մինայիր. սանկ տօնախմբութիւնլու անուն մը ըլլայ քի. ան օրը առջեւս ձղեմ տէ ժամ տանիմ, խայրի դուն գիտես նայէ ինտոր կուղես անանկ ըրէ:

— Կնքահարն ալ որ կարդալ չը գիտեր եղեր, մտմըտալով դուրս կ'ելլայ ու շիտակ վարժապետի մը զիմելու.

— Վարժապետ, շու օրացոյցը էլինէ ալ տէ նէ ի-սիմ վար ըսա սըրս ըլա օգու պագալըմ:

— Հայր օլա նէ՞ վար:

— Հիշ, պիր չէյ եօգ, իշինտէն իսիմ պէյէնէնէյիմ:

— Պու նէ տէմէք, օրացոյց իսի՞մ ֆաթուրասը տըր Վարժապետը օրացոյցը ձեռքը կ'առնէ եւ կ'ակսի Յունվար ամսէն սկսելով կարդալ:

— Բարսեկ, Ս. Ծունունդ կիսնիւնտէ Մելքոն, Գասպար եւ Պաղտասար խիմէրի վար, Կարապետ, Մկրտիչ Սրբուում,

— Եօգ, եօգ, ձանըմ պէօլէ իսիմէր տէյիլ, շու էսկի իսիմէրի օգուսանա:

Վարժապետը Սէփէսո եպիսկոպոսի մատենագիրքը ձեռքը կ'առնէ եւ կ'ակսի կարդալ մէջի անունները:

— Նէ պիլէյիմ, շու իշխնտէ փառը մաոլը պիր իսիմ վար ըսը, հէփսինտէն շաթափիլը օ կէօզիքափիւ պանա ամիմա:

— Փառնաւա՞զ մը,

— Հա իշտէ օ էյի ամիմա Փիքիրէրտէ նասըլ սալումալը:

— Ճանըմ իշտէ Փառնաւազ վէսէլամ:

— Կնքահարը հազար անգամ կրինուով, հազիւ կաւալ կ'ըլլայ Փառնաւալ բառը միտքը պանկէ եւ կնունքի օրը քահանան հարցուցած անունը մէջ ամփոփել արմանքով զարմանքով մէկու կը հարցնեն, բայց ոչ ոք չպիտնուուն կ'որոշեն կնքահարը հարցնել:

— Մանկան անունը ի՞նչ դրիք:

— Փառնաւազ կ'ըսէ:

Մանուկը տան կը տարուի եւ այս Փառնաւազ անունը տան մէջ ասոր անոր բերանը կրկնուեկէն վերջը հազիւ միջոց մը ետքը մանկան նինէյին միտքը կիրնայ թէ՝ արգեօք այս անունն ատոնախմբութեան օրը ե՞րբ կուգայ ու կը հարցնէ կնքահօրը:

Կնքահայրն ալ, ասիկայ մեծ մարդու անուն է 2-3 տարին մէջ մը կուգայ կ'ըսէ: ու կանցնի:

Վերջապէս իրինկուն կըլլայ ու կնքահայրն ալ իր առունը կ'երթայ:

Մանկան հայրը ուզելով անգամ մը իւր զաւակը գրկել, բայց չկրնալով անունը մտաքերել կ'սկսի հարցընել թէ՝ ի՞նչ էր անունը. բայց որչափ մեծ կ'ըլլայ զարմանքը երբ ամենէն ալ մոռցանք պատասխանը կ'առնէ:

— Պու նէ՞ թօհափ չէյ, պունա մոռցանք տէմէյին փորձանք տէյին կիթիսին:

— Ի՞նչ կը պուաս կոր, վաղը կնքահօրը խապար կ'ընենք կը հասկընանք:

— Եյ թամամ, տէմէյին քի պունտան կնքահարը է-վինէ պիր թէլէկրափ թէլի ուզաթմալը քի ունութտուք-ճա սորուպ անլայլըմ:

Այսպէսով այն գիշերը կանցնի երկրորդ օրը կնքահօրը լուր կը դրկեն, կնքահայրը կուգայ ամենէն առաջ հայրը նետուելով:

— Ճանըմ կնքահար աղա, ափ էտէրսին մէնի եօրտուք, չու չօճուղուն խմի նէ՞ իտի:

— Չօճուղուն խմիր ... չօճուղուն խմի, վայ քէօր շէյթան պէնիմ տէ Փիքրիմտէն չըքմը:

— Եյ թամամ, շիմտի պիզիմ չօճուք խիմսիզ մի գալտաճագ ... պէն սիզէ պիր չէյ տէյէյիմ մի չօճուղուն խմի Սրթին տիր վէսէլամ:

— Զէ ... մեղայ ... չօճուխիս անանկ պայտի անուն չիմ ուզեր:

Եյ, կուի մի ընէք կ'ըսէ կնքահայրը, ես ան անունը մէկ զիրքի մը մէջէ տափ, հիմայ կ'երթամ կը նաւիմ տէ ինչ ըլլալը խապար կուտամ:

Այս ըսելով կնքահայրը կ'երթայ, եւ մինչեւ հիմայ եւ կած չէ, որ իրենց զաւկին անունը ինչ ըլլալը հասկընան:

## ԴԱՐՁԵԱԼ ԹՌԱԽՈՄԱՅԻ ՎՆԱՍՆԵՐԸ

(Նարունակուրիւն 17 թիւկն)

Հազիւ թէ մէկ երկու ժամ անցեր էր, տանը զուռը ու ժով մը զարնուեցաւ. բացին, մէյ մ'ալ ի՞նչ տեսնանք փեսան խմիր խմիր եկեր է. «Ի՞նչ կուզես, հարցուեցաւ իրեն, բան մը չեմ ուզեր մինակ վեր պիտի ելենմ հարսին ականչչին երկու չիթթ խօսք պիտի ընեմ, ըսաւ.

Կալիսա էթափիյին ազ կէլտի, ըսաւ հարսին եղբայրը, Փեսան խնդում երես հարսին եղբօր մօտենալով ձեռքը բոնեց եւ ես շախս ըրի, մախսուս չըրի, ես հարսը կուզեմ. բառաօն ըսելու եկայ, — Նախա չըրիր ամա, ըսաւ հարսին եղբայրը. աղէկ ըրիր որ թապիեէթը

շուտով՝ մը համերցանք եւ ժամանակին ալ եւսանիս քենէ ազատեցինք. հայտէ դնա տէ, էրիկ մարգու հնատ բնաւ տանս չընող հինգ հարիւր ոսկեպվ կնիկ մը զափր տէ կարգուէ. փեսան միջա շախա ըրի, մախսու չըրի կը քէր սակայն, երբ տեսաւ որ չպիտի կրնայ համոզի, կտմաց ևկ մը գուաը բացաւ եւ օ՛խ առէկ ալ ըրի ըսեւ լով կծիկը գրաւ եւ շունչը գեղին իսկէլէն առաւ,

Սաղին հարսին եղբայրը կը պառա, ծօ Աւետիս, երկու համալ կանչէ, սա փեսա օլաճախին փըսթիները ետ պիտի խաւրիմ որ նորէն չելլայ տէ զայ, եւ տանը մէջ առպէտա մը տահա չը փրթի, զէրէ իքինձի գալուն մալը մնզի երկու շիշէ օսը զօլոնիի եղաւ:

Քիչ մը փեղջը Աւետիս ապբարը երկու բեսնակիր հնատը առած կուգայ, եւ փեսային պըռօն ու մնտուկը բեսցնելով շոգնաւ կը զրկեն. Այս միջոցին փեսան ալ նոյն շոգնաւին մէջ մէֆքին նստած էր, երբ կը ահանէ որ բեսնակիրները իր մնտուկը եւ պըռօն կը բերին, հէմէն վար վաղեց եւ տեղ մը տեղաւորցնելէն վերջը գարձեալ եկաւ տեղը եւ նաւապետին քովը սկսաւ վեր վար պըստաթի. շոգնաւը ճամբայ եղաւ եւ սկսաւ տիւտիկը չալել:

Աման քարտան, տիւտիյիւն սօնու կէլմէտի, իսիմ եռւտա եռւտա թուլումա տէօնախւմ, պաշրմ պէյնիմ կիթտի:

— Ճանըմ կիթ իշինէ, պու սուուկաւ նէ իշին վար եռգարտա:

— Ա՛ն, Մ. քարտան, տէրտիմի պիմէսին, աիւյիւն էլինաւէն կէլեռըմ, ճանըմ որտքըն տրը, օնուն իշին պու մէվզըցէ չըքարըմ, հավա ալակըմ տէլի. սէնատ վիրտա աիւտիւկ չալարսըն, կիւվէյիլք էսպապլարըմ պէրպատ օյուու կիթտի:

— Աէնին էսպապլարըն պէրպաթ օլաճագ տէյի աիւտ չալմայալըմ:

Սաոր վրա մեր փեսան, քարտանին աղաչելով որ զինքը մտիկ ընէ, հետեւեալը ըսաւ.

Աման քարտան լաֆա տալմա  
Սթիք տավրան տիւտիւկ չալմա  
Իսլիմինտէն պէրպատ օլտըմ  
Հիչ աէյիլ իսէ մէվքի ալմա:

— Այս աղաչանքը չիմնցուցած, շոգնաւը կամուրջ կը հասնի. մեր փեսան բարկութեամբ շոգնաւէն ինքնինք զաւրս կը նհատէ. բենակիրները պու եւ մնտուկը կ'շալկին մէյ մը ասգին մէյ մը ներա, մէյ մ'ալ նիւի բներ կանակինն կը պըստացնեն. անանկ որ կոնտիրին վէրք կը բացուի, վերջապէս հազիւ երեկոյեան դէմ փեսին տունը գտնալով դուռը կը զարնեն, զիմացի տունէն իսիկ մը, աս ակսնելով.

— Սուրբիկ, չարուխ բէնճիրէն վագէ, փեսին պըռօն մնտուկը ետ եկաւ. քա վո՞ւ, հիմայ խելքիս կուգայ. սա քովի ճամը չալէ Փենիրնին խապար տուր:

— Դիմայի տունէն ուրիշ կին մը պատուհանը ելլեւով, պարեւ Սուրբիկ հանըմ, սա բէղիլութինը կը տեսնաս կոր. ամա օխ ըլլայ, հոս զէնէր աղջկան խըթըլին եկան.

Աման դուն ալ զաթը անոնց ով տղիկ կուտայ:

— Ասցին նայէ, փեսին քուրը ճամէն նայեցաւ, հիմա դուռը պիտի բանան:

Եւ յիրաւի փեսին տանը դուռը կը բացուի եւ բեռնակիրներան կոնակը պուն մնտուկը տեսնելով. փեսին քոյքը զարմացած, ասոնք ո՞վ դրկոց կը հարցունէ:

— Քի՞մ կէստէրէծէք. քէօյտէն վէրտիէրէ, սապահտան պէրու տըր եւսք ալթընտա կէզիու տիւրտուի:

— Նէրէտէն կէթիրտինիզ իսէ, կինէ օրայա կէթիրիւն, պիտ պիր չօփ պիլէ գալուու իթմէլիզ. սահէմիզտէ զարմանլար քէնտիէրի գուլանսընլար:

— Աէն էօլէ տիեօրուն ամա, կէօչիւ բանքուրա

կէօթիւրարիս իսէ չորսամի աէլի կիթպի քօչտա տա եէր լէշաիրտի. հէմ աէլ, պիր եէրի զըրբումասին տէյի, սըիր թէնպիհ էթտի:

— Տուաւ, պիրպիմ որբթրմրդ թաշ աէկիւլ աըր, պիլիրսինիզ զ.

— Օ տա պանու փարզ աէյիլ. նէ ումուրը, իսթէտիկինիզ եէրէ կէօթիւրին:

(Նարունակիլի)

## ԱԶԳԱՅԻՆ ԼՈՒՐԵՐ

Ս. Պատրիարք Հայրն երէկ առաւոտ այցելութիւն մը տուաւ Բարձր. Յարտիմիւն փոշտ Տատեանի, եւ յետոյ Պատրիարքարան իջու:

— Թոփինսնէի կոյս. նպաստամատոցց Յանձնամուզին վերջին անգամ եկած 2200 ոսկիի բաշխումը կատարուած ըլլալով, շարթուս սկսաւ զրկուիլ 35 տեղեր 25, 50, 75, 100 ական ոսկի եւն. ըստ տեղւոյն: Այս զումարէն Սերաստիոյ Վիճակին որոշած է միայն 350 ոսկի որ 6 աեղերու պիտի յատկացուի: Մուշ 250 ոսկի, եւ կամ 160 ոսկի զրկուեցաւ:

— Կ'լսնէք թէ ամիս մը եւս երկարաձգուած է նորածին աղայոց Օսմանիյէ Թէզիէրէսի առնելու համար որոշեալ պայտանամատին, յորմէ յետոյ տուգանք պիտի առնուի: Այս որոշում պաշտօնապէս հաղորդուած է Պատրիարքարանի:

— Հոկտ. 25 ին, Տիգիսէ Ղարս եւ շրջակայ կողմերը զրկուեցան գտղթական 120 ընտանիք, որոց երկամթուղեց տոմսակն սարկամութիւնը զնած էր:

— Կեսարիոյ Առաջնորդ Տ. Տրդատ Ը. Վ. Պալեան, գրութիւն մը ուղղելով Ս. Պատրիարք Հօր, օգնական վարդապետի մը պէտք ունենան յայտնած էր:

Գոհութեամբ կը լսեմք թէ Ս. Պատրիարք Հայրը Տ. Վ. Աժտէրեանն հշամակած է այդ պաշտօնին, որ ի մօտոց պիտի մէկնի իր պաշտօնատեղին:

— Գոհութեամբ կ'իմանանք թէ Թրանսական կառավարութիւնը կ'միջիօն ս'օհկուի Ասպետական Խաչը շնորհած է Գարագազ Կարապետ էքչնոտիի:

— Կ'իմանանք թէ Խարբերդի Հոռվիմէտական Հայոց Առաջնորդ Տ. Աւետիս եպիսկոպոս Արքիարեան անցնալ շաբաթ Պոլիս հասած է:

Սյրի Տիգիսն վսեմ. Փորթուգալ փաշա եւ իր զաւակնքը չնորհակալութիւն կը յայտնին ամէն անոնց որ ներկայ գտնուելով ողբացեալ Վսեմ. Փորթուգալ Միքայէլ փաշայի յուղարկաւորութիւն հանդէսին՝ իրենց ցաւակցութիւններն եւ համակարական զգացումները յայտնեցին:

## ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՏԱՐԵՑՈՅՑ

1898 ԹՈՒԱԿԱՆԻՆ ՊԱՏԿԵՐԱՁԱՐԴ

Հաւարակութիւն նշան Կ. Պետրովեան

Կ'գանուի ամէն զրավաճառաց քով ի զին 6 դրուշ:

## ԿՈՐՈՒՍԵԱԼ ԿՏԱԿԸ

Տիմիթրօ Սրօն Նէսիմի զրասենեակէն, մեկնելէ յետոյ, Օհանին հետ ուղղակի Զիչէքլիյին զինեանիկը դընաց ուր անկիւն մը սեղանի մը առջին թագէ նստած զինքը կըսպասէր :

Տիմիթրօ ընկերոջը հետ թագէի մօտենալով, ի՞նչ լուր հարցուց կուգան դտար :

— Այո՛ դտայ ըստու եւ Օհանը ճանչնալով ակնածութեամբ ոտքի եղաւ :

— Նստէ, նստէ ըստու Օհան :

— Էյ ի՞նչ լուր հարցուց Տիմիթրօ անհամբերութեամբ :

— Տղոց ըսածները կէտ առ կէտ ճշմարիտ են եղեր. Զանթա անտոն հելլինական եռակայմի մը նաւապեաը երէկ կէսորուան մօտ տամն եւ վեց տարեկան երիտասարդ մը պաշտօնտառն ատրմբը իւր նույն համար նաւաստի արձանապրել տուեր է. երբ կենդանազիրը կուգային ցոյց տուի, զարմանօք ճիշդ այս պատանին է գոչեց :

— Էյ լաւ, ի՞նչու համար կուգային հետ անմիջապէս այդ նաւը երթալով տղան չը պահանջեցիք :

— Կէտ օրին նաւն արդէն մեկներ է :

— Անէ՛ծք ոռնաց հելուգակը, բայց գէթ ուր երթալը պէտք էր հասկնալ :

— Այդքան ախմա՞ր կը կարծեն զիս, եռակայմը դէպ ի Մէսսինա ուղեւորեր է ուսկից աւղրանք բեռցած Ավստրալիա պիտի երթայ եղեր :

— Լմնցաւ մրմուաց Տիմիթրօ բոլորուն վհատած :

Օհան այս անցած դարձածէն բան մը չը հասկնալսկ, զարմանօք Տիմիթրօյին հարցուց :

— Բայց բարեկամ ի՞նչ ունիս, այդքան յուզուած կերեւիս որ քեզ տեսնողը պիտի կարծէ թէ կնկան մը պէտ արտասուել պիտի սկսիս :

— Զէ թէ արտասուել, այլ մաղերս անգամ փեթամք քիչ է. այսչափ հասկնեմ որ գիտցած պատանիդ մեր ձեռքէն անզամալի կերպով խոյս տուաւ :

Այս լուրը փոխանակ Օհանը տրամեցնելու, ընդհակառակը ի սրտէ ուրախացաւ, բայց առանց զգացած ուրախութիւնը նշմարել տալու ինքն ալ տիսուր կերպարան մը տուելով հարցուց :

— Սրգեօք իւր ընտանեացը վրայ լուր մը առած է:

— Մեզմէ ուրիշ ո՞վ ունէր իսեղճ տղան ըստու Տիմիթրօ Օհանը գաղտնի դրդելով եւ ականջին հակելով յարեց, տղա՞յ ես ինչ ես որ այս ապուշին առջեւ կեցեր լեզու. կը թափես, արի մենեակդ երթանք հոն իւրաբու շատ խօսելիքներ ունինք :

Այս երթանք ըստու եւ առանց թագէին ուշ դնելու, Զիչէքլիյի զինեառունէն մեկնելու տաեննին թագէ զայն կեցնելով ըստու :

— Ինձ նայէ տեղակալ, առանց ինձ բան մը ըսելու այսպէս կը մեկնի՞ս :

— Ինչ կուզես որ ըսեմ քեզ, ապուշ, բոլոր այս ձափորդութեանց պատճառը զու ես. ահա քեզ ըսելիքս :

— Ի՞նչ շուտ կը մոռնաս որ Օրթա չէշմէյի սրճարանէն քու՝ կամ աւելի ճիշդը, այս անիծեալ տղուն պատճառաւ տրտաքուեցայ, եթէ առաւտօնեան խօսաւումը կը մոռնաս ես ալ կը յիշեմ, քանի մը կլորիկ ցնծա, յետոյ բարի ճանապարհ :

Տիմիթրօ իւր ստորագաս ընկերով այս համարձակութեանը վրայ յետին աստիճան զայրացած, ակուաները կրծտելով ըստու :

— Հապա եթէ չի տալու ըլլամ, ի՞նչ պիտի պատահի :

— Սա պիտի պատահի որ, շան պէս անօթի չը ստեկելու համար ինքզինքս ստիկանութեան պիտի մատնեմ որ օրը գէթ երկու հաց կըստանամ, եւ անշուշտ զիս պիտի հարձափորձեն որուն հետեւութիւնը անշուշտ կը գուշակէք :

Տիմիթրօ թագէի վրայ նեառելով զայն խեղդելու մարմաջ մը ունեցաւ, սակայն ինքզինքը զըսպելով ըստու :

— Քանի որ առանց քեզ վճարելու կը մեկնէի, կռահելու էիր որ վրաս սասակ չունիմ, միթէ մինչեւ վազը չէի՞ր կրնար սպասել :

— Մինչեւ վազը սպասե՛մ, մինչեռ եթէ ուզես բարեկամէդ մէկ քանի ոսկի կրնաս փոխ առնել ըստու Օհանը ցոյց տալով :

— Ծատ լաւ, պիտի ստանաս երկու ոսկիդ, բայց գիտնաս որ վերջինն է այս :

Տիմիթրօ խիստ զայրացած զրպանէն երկու սակի հանելով թագէի առջեւի սեղական վրայ նեանց :

— Ծնորհակալ եմ տեղակալ, ըստու թագէ հանդարտորէն, եթէ ինձ տալիք հրաման մը ունենաք, անշուշտ իմաց կուտաք :

Նոյն վայրկեւանին անվըզէպ մած չարիք մը պիտի պատահէր, բայց Օհան Տիմիթրօյին դաստառակէն բըռնելով արգիլեց :

— Երթանքը ըստու, անպատեհ եւ ոչինչ տեղը կոիր պիտի հանես, խելքդ զլուխդ ժողովէ :

Տիմիթրօ ընկերոջը այս ազգարարութեան վրայ անմիջապէս իւր սպազմիւնութիւնը վերստանալով, թագէն սիրտլիք կերպով ողջունելէ յետոյ Զիչէքլի զինեառունէն երկու ընկեր մեկնեցան :

(Նարունակելի)

Արտօնատեր Ա. ՍԱՐԱՍՅԵԱՆ

ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ ՍԱՐԵԱԱՆ

(Նախակին ՊԱՐԱՍԱՏԱՆԱԴԱՆ Տպարան)

Ա. Պալխ, Սաւլըան Համամ 14.